

Ա. ՅԱԿՈՒՅԵՎ ԲԵՄԵՆ

ՕՐԻՆԱԿԱՆ ԽՈՎԱՅՐ ԽԵՆԱԿԱՎ

Ա. Տիմոր. Դ. 12:

Առաքեալը կը պարտադրէր իր եղայրակցին որ օրինակ ըլլայ հաւատացեալշներուն . այդ պատգամը դարձեր շարունակ քարոզուեցաւ զանազան եկեղեցիներու բեմերէն, ու տակաւին կը պահէ իր զօրութիւնն ու թարմութիւնը : Նոյն պատգամը այսօր դարձեալ կուտայ մեզի եկեղեցին առաքեալին բերնովը, — «օրինակ եղէք Խօսքով, Ընթացքով, Սիրով, Հաւատքով և Սրբութեամբ» :

Մեր կեանքին մէջ մեծ կշիռ ունի խօսքը: Խօսքով կը փառաւորենք զԱռտուած, այս սուրբ տաճարներուն մէջ, և դարձեալ անով կ'ուրանանք ուրիշ մը, այլուր. խօսքով կը միմիթարուին թշուառները, անով կը վիրաւորուին բարիները: Մովսիսական Օրէնքը հասկցուց մարդուն իր խօսքին արժէքը. անոր համար Աստուած, Մովսիսի բերնով, կը հրամայէր ժողովը քեան. « Սուս մի՛ խօսիր ո: Նոյն բանը Քրիստոս չեշտեց ըսելով: « Զեր այսն այս, և ձեր ոչն ոչ թող ըլլայ » :

Ցեսոյ կ'ակնարկուի մեր ընթացքին, այսինքն վարմունքին, որ թերեւս խօսքէն շատ աւելի կարեոր է: Դիտեցէք ձեր չուրդը և պիտի տեսնէք թէ օրինակելու ըընազգը ո՛րչափ զօրաւոր է մարդուն մէջ: Օրորոցէն մինչեւ գերեզման մարդիկ հակամէտ են օրինակելու, երբեմն լաւ և երբեմն յոտի ընթացքը իրենց նմաններուն: Այն սերունդը զոր կը պատրաստենք մեր ետեւը, մեզմէ շատ բան կ'օրինակէ: Մենք այժմ անզիտակից կրնանք ըլլալ ատոնց, սակայն ապագային այդ ամէնքը պիտի լեռնանան մեր առջև, և մեր յաջորդները պիտի ըսեն մեզի, « ձեզմէ սովորեցանք, ձեր սերունդն ենք, որուք էք մեր առաջնորդներ, ինչ որ տպէք մեր մատազ հոգիներուն վրայ զայն կը պատկերացնենք » :

Աստուած Սէր է ըսած է Աւետարանիչը, եւ անոր երկրպագողները սիրով եւ ճշմարտութեամբ պէտք է որ երկրպագեն: Որչափ որ չ'իրականանայ Տիրոջ սէրը մեր մէջ, անօգուտ յաճախորդներ պիտի դառ-

նանք Ս. Եկեղեցիին: Առաքեալին բացատրութեամբը, եթէ Աստուածոյ Սէրը չունենանք պղնձէ զանգակներուն պիտի նըմանինք որոնք կը զօղանջնն բայց չեն զգար: Աստուածային այն անբացատրելի Սէրը մանաւանդ, որով հաճեցաւ իր Միածինն իսկ զոնկել մեր փրկութեանը համար, արդեօք պիտի կրնա՞յ մեր մէջ կանգնել պաշտումիսնեղան մը, որուն վրայ Քրիստոս պատարագուի:

Նաեւ հաւատքը, զոր կ'ուզենք ունենալ Ս. Աւազանին մեր մօտեցած պահուն, պիտք է ըլլայ խարիսխը մեր գործունէութեան, սիւնը մեր տաճարին, զեկը մեր կամքին: Այդ հաւատքը Աւետարանէն կը բղիմի, եւ տարբեր է հրաշագործութեանց մասին մեր ունեցած համոզումէն: Եթէ չունենայինք զայն որուն կ'ակնարկէ Յիսուս երբ կ'ըսէ, « Երանի՞ անոնց որոնք առանց անսնելու կը հաւատան» , պիտի կորննցնէինք բարձրագոյն և աստուածային բաներու տեսութիւնը: Աստուածութիւնը մարդուն մէջ սկիզբէն ի վեր պաշտելու զգացումին հետ դրած է հաւատքի վստահութիւնը: Տեռատնս կինը կափառնայումի ճամբռն վրայ՝ վստահ էր Տիրոջ զօրութեան վրայ. « Եթէ Անոր քդանցքին միայն դպիմ, պիտի փըրկուիմ» կ'ըսէր: Այս հաւատքը ամբողջ քրիստոնէական պատմութեան մէջ կը ցույա, և միայն մանանեխի հատիկի մեծութիւնն ալ եթէ ունենայ ան, պիտի կրնայ հրաշքներ գործել մեր մէջ:

Ի՞նչ է սակայն մենէ իւրաքանչիւրին վարձքը այս ամէնէն վերջը: — Սրբութիւն. պակը այն չորս առաքինութեանց, որով պիտի լուսազարդէ Աստուած հաւատացեալներուն ճակատները: Մարմնին սնունդը՝ մաքուր կերակուրը կամ ըմպելին է, հոգիինը սրբութիւն: Սրբութիւն. թերեւս ամէնէն անուշ և վսեմ վիճակը քրիստոնէին համար, վասնզի սրբուածը միայն պիտի կրնայ զԱստուած տեսնել:

Աւետարանի այս պատգամին տուած ներշնչումին համաձայն վարուեցէք ձեր չուրջններուն հետ, եղէք օրինակ անոնց ձեր խօսքովը, ընթացքովը, Սիրովը, Հաւատքովը և Սրբութեամբ, որպէսզի անարատ կեանքով մը կարող ըլլաք փառաւորել զայր եւ զնորդի, եւ զՍուրբ Հոգին, որ է օրհնեալ յաւիտեան:

ՀԱՅԿԱԶՈՒԽՆ ՎԱՐԴԱՊԵՏ